

ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԵԿԱՆՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Դ Ա Ռ Ա Խ Ա Յ Ա Տ Ա Տ Ա Մ

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Դաւաճանք քաղաքական կեանքի մէջ, որ Շապուհի բանակներու առջևն ինկած Հայաստան եկան: Դաւաճան իրենց հաւատքին, ուր երկուքն ալ ուրացան քրիստոնէութիւնը և պաշտեցին Մազդէզական կրօնը, և ոգի ի բախն աշխատեցան տարածել զայն Հայաստանի մէջ: Իսկ Վահան Մամիկոնեան, մոսցած իր քրիստոնեայ տիկինը, մոսցած իր քրիստոնեայ զաւակը Սամուէլ, ամուսնացաւ Շապուհի քոյրերէն միոյն, Արմիզզութիստի: Ձիւազ մը անասիւլի, որուն սպանութիւնը իր իսկ զաւեկին ձեռքով՝ հազիւթէ զառն գոհացում կրնայ տալ մէզ: Եւ վերջապէս, զաւաճան հայ ժողովուրդին, որուն կարգերը աւրչտկեցին, քաղաքները կործանեցին, և այր ու կին բազմութիւններ կտորել տուին(16):

Մամիկոնեաններու ջատագով պատմիչ Փաւատոսն է որ կը ներկայացնէ այս դաւաճանները, մանաւանդ Վահան Մամիկոնեան, ու է կառկած չձգեր անոնց նկարագրին և գործին:

Վերեւի երկուքին կը միանայ Մարդպական ցեղէն Գղակ(17):

Ի՞նչպէս բացատրել որ Մարդպական տահմի անդամներէն, այն քան' նույրուած Արշակունի զահին, ինչպէս Հայր Մարդպակա և Դրաստամատ, գտնուի մէկը՝ Շապուհին ծառայող, բացի Պարսիկի կողմէ

եղած փայլուն և հրապուրիչ խոստումների տարուած: Գղակի մասին մէր այս հնիքադրութիւնը կը զօրանայ, երբ Արտազերս ամրոցի պաշարման ատեն, ա'լ աւելի լացուցիչ խոստումէ տարուած, Գղակ կը փոխէ զիրքը, ինչպէս կը տեսնենք իր տեղին:

Մերուժան Արծրունին շատ ալ պնդելու հարկ չունէր՝ համոզելու Շապուհը, որ Մերուժանին պարսկական գումարտակներ յանձնէ, Հայաստանը պարսիկ նժարին մէջ զնելու: Թանկագին պատեհութիւնը եկած էր, և ժամանակ կորսնցնելու չէր հայ աշխարհէն բիւզանդական տզգեցութիւնը արժատախիլ ընելու: Երկաթը տաք տաք ծեծուելու է: Շապուհ զիտնալու էր որ Արշակ թագաւոր, Անդովկ Սիւնի, Վասար Մամիկոննեան և Բիւզանդական կուսակցութեան միւս նախարարները չէին քնանար: Արշակ զագրեցուցած էր պայքարը իշխաններու զէմ և զանոնք սիրաշահելու հուեւէ էր: Ներսէս կաթողիկոս տարի մը առաջ Պոլիս զրկուած էր, անշուշտ կայսեր օդնութիւնը ապահովելու:

Մեծ պարսկական բանակ մը շարժմած դրուեցաւ, Զիկ և Կարէն զօրավարներու հրամանատարութեան տակ, և առաջնորդ գութեամբ Մերուժան Արծրունիի, Վահան Մամիկոննեանի ու իրենց հայ գործակիցներուն, Մարտաստանի կողմէ մտան Հայատան, մինչ Արշակ թագաւոր կը գտնուէր հարաւ Անդեղ տան գաւառին, իր բանակի, մանաւանդ հեծելազօրքի համար տատուեստեղէն աւելի զիւրութեամբ հոնաբուժուն(18):

(16) Փաւատոս, Դ. 23, 24: Խորենացի, Գ. 36: Փաւատոս, Դ. 50, 59.

(17) Փաւատոս, Ե. 6: Ammianus, XXVII, 12, 5, Պատման մը չկայ կառկածելու թէ Ամմիանոսի յիշած Cylages-ը Գղակէն ուրիշ մէկը Ըլլայ, մանաւանդ որ անոր ներքինի մը եղած ըլլալն ալ կը գրէ: Փաւատոս ներքինին անունը տեղ մը Դպլակ կը կռչէ, յետոյ Դղակ:

Մերուժան Արծրունիի առաջնորդած քանակը անխնայ աւերածութեան միտքնուեցաւ, Արշակ թագաւորի հրամանին տակ գանուզ զօրքը ստուարաթիւ չըլլալուն, արքան կը խուսափէր բաց դաշտի մէջ ճակատելէ պարսիկ բանակին դէմ, և այս պարագան կը քաջալերէր Մերուժան Արծրունին սանձարձակ գործելու: Մին միւսի եռուէ գրաւեցին և կործանեցին Արտաշատ, Վաղարշապատ, Երուանդաշատ, Բագրեւանդի Զարեհաւան, Ազիհովիտ գաւառի Զարիշատ, յետոյ վան քաղաքները: Գանձերը կողոպտուեցան: Բնակչութենէն շատեր սրակոստոր եղան: Հայ և հրեայ ընտանիքները գերի տարուեցան: Դարանազիք գաւառի Անի ամրոցին մէջ թաղուած Արշակունի թագաւորներու գերեզմանները բացին, սոկորները գերի տարին, հեթանոսական այն աւելորդապաշտ հաւատքով թէ. սՄենք հայոց թագաւորներու սոկորները մեր աշխարհը կը տանինք, որ այս աշխարհի թագաւորներու փառքը, բախտն ու քաջութիւնը այստեղէն թագաւորներու սոկորներուն հետ մեր աշխարհը փոխագրուինս⁽¹⁹⁾:

Բիւզանդական Կուսակցութեան նախարարներէն շատեր, ինչպէս նաև ուրիշ իշխաններ, շտապով փախուստ կուտային, ապաստան փնտռելու Բիւզանդական հողամասի վրայ, կամ անառիկ լեռնային ամրութիւններու մէջ:

Մերուժան Արծրունի և Վահան Մամիկոննեան՝ փախոստականներու կինները ձերբակալել տալով պահեցին բերդերու մէջ: Անոնց առաջարկուեցաւ ընդունիլ Մազդեզական կրօնը, և մերժենուն՝ չարչարանքով սպանուեցան: Վահան Մամիկոննեան չխնայեց նոյնիսկ իր խորթ քրոջ՝ Համազառպուհին: Տիկինը Գարեգին Ռշտունիի կինն էր: Գարեգին փախուստ տուած իշխաններու հետ: Վահան տանջել տուաւ Համազառպուհին, անոր առաջարկեց կրօնափոխ ըլլալ: Տիկինը մերժելուն, Վահանի հրամանով մերկացուցին զայն, և Վահայ միջնաբերդի բարձր աշտարակէն գլխիվայր կախեցին մինչև մեռնիլլ⁽²⁰⁾:

Միւնեաց գաւառի մէջ անսահման ա-

տելութեամբ վարուեցան, իրենց վրէժը լուծելու համար Անդովիկ իշխանէն, Արշակ թագաւորի աներէն: Մարդ և կին, ով որ կրցան սպանեցին, մանուկներուն ներքին նիացնելով, Պարսկաստան զրկեցին⁽²¹⁾:

Մերուժան և Վահան, Քրիստոնեայ Եկեղեցին բիւզանդական ազգեցութեան սնուցանող և քաջալերիչ համարելով, Եկեղեցին և հեկեղեցականութիւնը ենթարկեցին հալածանքի: Յունարէն ամէն զիրք որ գտան փնացուցին, որովհետեւ, կ'ըսէ Խորենացին, այդ ժամանակ գես հայերէն զիրք գրականութիւնը չկար, և Եկեղեցոյ կարգը կը կատարուէր յունական լեզովք: Կը խոչտանգէին եկեղեցականները, ըսելով թէ թերացած են տուրքիր գանձելու մէջ, որովհետեւ այդ ատեն պետական հարկերու գանձումը յանձնուած էր կաթողիկոսներուն, որոնք այդ պարտականութիւնը կը կատարէին թեմերու եպիսկոպոսներուն և քահանաներուն միջնոցաւ⁽²²⁾:

Այս զէպքերուն թուականը մօտաւորագէս 364 կամ 365ին էր: Խորենացին կ'ըսէ թէ Մերուժան Արծրունին՝ Արշակ թագաւորի մահէն վերջ գործազրեց իր չարիքները: Բայց այդ հաւանական չխռուիր: Արշակի մահը 367-370 տարիններու մէջ եղած կրնայ ըլլալ, երբ արքէն Բիւզանդիոնի արքունիքը, ձախաւեր զաշինքը ոտքի տակ առնելով, Հայաստանի գործերուն միջամուխ ըլլալու համար զօրաւոր քայլեր կ'առնէ: Խորենացի մէջ առնելու արքունիքը այդքան պիտի սպասէր Հայաստանը իր ազգեցութեան տակ ձգելու համար, երբ զաշնագրի զիլսաւոր պայմաններէն մէկը բրած էր այդ, իրեն աշքին այնքա՞ն կինսական խնդիրը:

Ապա, 364 Փետրուարի մէջ Յովիսանոս կայսեր յանկարծական մահը, հազիւ ութ ամիս կայսերական ծիրանին կրելէ վերջ, յարմարագոյն պատճենութիւնը կ'ընձեռէր Շապուհին հայկական հարցը լուծելու: Ամմերանոսի վկայութիւնն ալ կը միտի 364 կամ 365 տարեթիւնն, երբ կը զրէ թէ պարսկաներու թագաւորը զօրագունդեր կը յլէր Հայաստան, աճապարելով միծամիծ:

(19) Ammianus, XXV, 7, 12: Փաւասոս, Դ. 24,

55: Խորենացի, Գ. 35, 36:

(20) Փաւասոս, Գ. 59:

(21) Փաւասոս, Գ. 58:

(22) Խորենացի, Գ. 36:

ճիպերով այդ երկիրը իր գերիշխանութեան սակ ձգել, այն կեղծ պատճառաբանութեամբ թէ, Յովիանոսի մահէն զիրջ, ո՞չ մէկ բան կրնար արգիլել զինք վերագրաւելու այն որ առաջուց իր նախահայրերուն պատկանած էր⁽²³⁾. իմա՞ հին Պարսկաստանի, Դարեհնի և Բասրքուսի կայսրութեան, որու անունով խօսելէ, հպարտանալէ, ըստ պատճենի և պահանջելէ բնաւ չգագրեցաւ Շապուհ:

Միքրոժանի և Վահանի այս սանձարձակ զործունէութեան դէմ, Արշակի սպարապետ Վասակ Մամիկոնեանը և Անդովի Արւելին, իրենց փոքրաթիւ զինուորներու պատճառաւ, ստիպուած ասպատակային կայսեր կը մղէին: Տեղ տեղ ալ յաջողութիւն ձեռք կը ձգէին, թէ ե հեռու վճռական ըլլալէ: Գերի տարուած խումբերէն շատեր՝ Վասակ յաջողեցաւ փրկել: Ան նոյնիսկ ետ վերցուց Արշակունի թագաւորներու ուկորները, կ'երսի անոնց կախարդական ուժին ինքն ալ և հայ ժողովուրդն ալ կը հաւատային, ու այդ նշխարները Արագած լերան նեղ ու գժուարամուտ խորշերէն միոյն մէջ գտնուող Ալձք անունով անառիկ զիւղի մը մէջ թաղեցին⁽²⁴⁾:

Ի՞նչ մտատանջութիւն և կակիծ ունեցած ըլլալու էր՝ Արշակ թագաւորի այս նույիրեալ և քաջարի սպարապետը Վասակ, տեսնելու թէ իր իսկ հարազատ եղբայրը, Վահան Մամիկոնեան, կարելին կ'ընէր Հայաստան աշխարհը դժոխքի վերածելու: Սպարապետը, հակառակ կարճահասակ անձ մը ըլլալուն, հերոսական տիպար մըն էր՝ երբ ինդիրը կը վերաբերէր Արշակ թագաւորի անունն ու վարկը ու կեանքը պաշտպանելու: Նոյնիսկ, պարսիկ մայրաքաղաքի մէջ, Շապուհի արքունի ախոսուապետը ուռով տեղն ու տեղին կը սպանէր, որովհետեւ այս վերջինը համարձակած էր նախատական երկու բառ արտասանելու Արշակ թագաւորի հասցէին. Այժերու թագաւոր:

Հայաստանի Պարսկական Կուսակցութիւնը իր փառքի արիւնալի ժամը կ'ապրէր: Տարիներով սպասեր էին այս պատճենութեան, և այժմ երբ այդ եկած էր, տեսան թէ իրենց երեւակայածէն շատ աւելի խոս-

տըմնալի: շատ աւելի կատարեալ էր: Եւ մինչ կացութեան տէրն էին պիտի զարնէին արագ և կտրական: Իրենց աչքին այնքան ատելի բիւզանդական սրոմերը արմատախիլ պիտի ընէին հայ պիտական կեանքէն, և վերջապէս Հայաստանի ճակատազրին թելերը իրենց ձեռքին մէջ առած, Տիգրանի հոկոզ աշքին տակ, պիտի հիւուին զանաքինչպէս կը կամբենացին:

Եթէ Արշակունի գահակալը տակալին կ'ուզէր պահել իր գահը, սահմառած էր իրենցմէ ստանալ ուղղութիւն և հրահանգ:

3. ԵՊԵՐԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՄ ԱՐԾԱԿԻ

Յովիանոս կայսր 363ի վերջին Անտիոքին մեկնեցաւ զէպի Պոլիս: Փետրուար 17, 364ին, հասաւ Բիւթանիա գաւառի սահմանին մօտ Տատառթանա անունով աննշան զիւղ մը, ուր պիտի զիշերէր: Առատ կերութումէ վերջ, ննջառնենեակ զնաց: Առաջուն մեռած գտնուեցաւ:

Երբ Ներսէս կաթողիկոս, որպէս Արշակի զրկած զիսպանութեան զլուխ, կառտանդնու պոլիս հասաւ, Աղջափառեան Յովիանոս կայսեր պարզելու Հայաստանի ճգնաժամային կացութիւնը և նոր զաշինքի մը մասին բանակցելու, հոն գտաւ նոր կայսր մը, Վաղէս, մօլիսանդ Արիստան:

Նոր կայսը մերժեց նման զաշինքի մը մասին բանակցիլ, անշուշտ քաղաքական պատճառներով: Մէկ կողմէ Գողթական ցիշերու խլբառութերը Դանուքը զետէն անդին, միւս կողմէ, ինք զիս նոր գահ բարձրացած, Շապուհի և Յովիանոսի մէջն կընքուած 30 ամեայ խաղաղութեան զաշինքը, առաջին տարին զիս չըոլորած պատել, յինուելով Տիգրիսիան արշաւանքի տաղնապնիրէն յոգնած և ջարդուած լեպէններու վրայ, խելացի քայլ մը չէր: Նոյնիսկ եթէ համոզուած ալ ըլլար, որ Բիւթանդական ազգեցութիւնը Հայաստանէն վերնալու չէր: Այդ մէկ էտին վաղէս համոզուած էր, ինչպէս յետոյ կը տեսնենք:

Ներսէս ձեռնունայն վերագրածաւ Հայաստան:

Զինք կրնար ընդունիլ Փաւոսոսի և Խորենացի բսածները թէ Վաղէս աքսորեց Ներսէսը ամայի կղզի մը, ուր ան թաց իր բախտակից ընկերներով, ըստ Փաւոսոսի,

(23) Ammianus, XXVI, 4, 6.

(24) Փաւոսոս, 7. 24.

մինչև Վաղէսի մահը, 378 թուականին, Ներսէս մեռաւ 372ին), ըստ Խորենացիի, ինն ամիս։ Երկու մատենագիրներն ալ, Վաղէսի հաղածանքները Աւզդափառեանքրիստոնեան ի մտի ունենալով, աքսորի պատմութիւնը — ճոխացած Ներսէսի կատարած հրաշագործութիւններով ամայի կղզիի վրայ — կը շարագրեն, կաթողիկոսի լուսապատկը աւելի պայծառացնելու համար, որուն, ըստ իս, մեծ Հայրապետը պէտք չունէր⁽²⁵⁾։

Իսկ Փաւստոս այնքան յառաջ կ'հրթայ, որ կը պատմէ թէ, երբ զեսպանութեան մասնակցող նախարարներ վերագարձան և Ներսէսի աքսորի լուրը հաղորդեցին Արշակին, թագաւորը զայրացաւ և այս նախատինքին վրէժը լուծելու համար, հրամայեց Վասուկ զօրավարին արշաւել Գաղթիրքի կողմէրը և աւերել յունական հողերը։ Վասուկն ալ, 260.000 զօրքով, վեց տարի կ'աւերէ կ'աւերշակէ մինչև Անշիւրիա քաղաքը⁽²⁶⁾։

Ներսէս զեսպանութեան մը գլուխին էր, Հայաստանի թագաւորի հօրաքրոջ որդին, իր կարգին, Արշակունի իշխան մը կայսր մը, և այդ ալ քաղաքակիրթ կառավարութեան մը կայսրը, ի՞նչպէս կրնար աքսորել զինք։ Բարբարոսներու կողմէ իսկ զեսպանի անձը անձեռնմխելի կը համարուերի ուր մեաց բիւզանդական գահակալէ մը։

Ներսէսի անյաջողութիւնը՝ Արշակի քրիտիկական կացութիւնը իրական և անմիջական ճգնաժամի մը փոխեց։ Այս անգամ նայնիւն իրեն հետ գործ ակցող նախարարներ բողոքի ձայն բարձրացուցին։ Առանց Բիւզանդիոնի ազգու օգնութեան, թագաւորը ի՞նչպէս կ'ակնկալէր փրկել ինքինքը և Հայաստանը Շապուհի սարսափազդու սպանաւելիքէն։ Արքան աւեն որ պայքարը շահելու յոյսը այլնու կը ցնողէր, ի՞նչ գարձատրութիւն և ի՞նչ սպազայ կը սպասէր այս հաւատատրիմ նախարարներուն։ Մինչդեռ Շապուհի թմրուկը զարնող իշխանները, Ամերուժան Արծրունի, Վահան Մամիկոնեան և անոնց ընկերները, ոչ միայն պարսիկ թագաւորէն վասոք, պատիւ և պարզե կը ստանային, այլ շատ չանցած

տէրը պիտի ըլլային Հայաստանի, և եթէ Արշակը գահազուրկ չընէին, պլիտի ստեպէին որ յետ այսու կամակոր արքան հետեւի իրենց ցուցմունքներուն։ Արշակ թագաւոր պէտք է մի կերպ համաձայնութեան գոր Շապուհի հետ։ Առ այժմ ուրիշ ճարչկար։

Իշխանները իրենց բողոքը յայտնեցին Ներսէս կաթողիկոսին։ Իրենց դառնացած արտայայտութիւնը սպանաւիլի չեւս ստացաւ։ Այսքան տարի հաւատարմօրէն ծառայեր էին Արշակ թագաւորին, իրենց սերեսներուն քրտինքը սրբած էին սուրբերով, ուստի քններով, նիվակներու տէգերովն, և ի՞նչ արդիւնք ստացած էին։ Աւելի լաւ չէր ըլլար որ իրենք ալ հնագանդէին Շապուհին, ինչպէս իրենց հակառակորդները ըրած էին, ու այդպէսով քառու և արիւնակութիւնն վերջ գտնէին։ Ալ ի՞նչ յօյսով կոռւելու էին։

Ներսէս կաթողիկոս ծառացաւ Շապուհին անձնատուր ըլլալու գաղափարին դէմ։ Ան, — ինչպէս իրմէ վերջ իր մեծահամբաւ զաւակը Սահակ կաթողիկոս —, համոզուած էր թէ Եկեղեցիի ապահովութեան մեծագոյն զօրավիզն էր քրիստոնեայ Արշակունի գահին պահպանումը։ Թագաւորը կրնար ատելի ըլլալ և մերժուիլ, բայց գահը, արքայական հարստութիւնը, պէտք էր պահպանուեր։

Որքան յատկանշական է նմանութիւնը Ներսէսի յանդիմանական խօսքերուն։ Արշակի դէմ բողոքով նախարարներուն, և կէս դար վերջ, Սահակ Պարթենի կշամարանքին։ Արտաշէս թագաւորի դէմ բողոքողներուն։

Ներսէսի համար անկարելի էր հանդուրժել Քրիստոսի սիսերմ թշնամի կրտակալաշ Շապուհին։ Այդ շարանինդ ըլլանակալին, որ իր պետութեան սահմաններուն մէջ անհամբ քրիստոնեաներ չարդած էր։

Կաթողիկոսը զարոյթով ընդդիմարանեց։ տարհամոզելու իրենց տեսակետին մէջ պնդով յամա իշխանները։ Ինքն ալ գիտէր թէ Արշակունիներէն սմանք, զոր օրինակ՝ Արշակ, սուրբեր չէին, անարդար արտրքներ զործած էին, բայց այդ պատճառ մը ըլլալու չէր՝ այսպիսի աղէտարեք քայլ մը առնելու։ Վիուք ահա բոլորդ կաք

(25) Փաւստոս, Դ. 6, Խորենացի, Պ. 30։

(26) Փաւստոս, Դ. 11։

ու վկայ էք, որ բոլորդ Արշակունիաց ազգին էք ձեռք բերած ձեր զիրքը: Զեզմէ ամանք անոնցմէն նշանակուած են զաւառներու տէրեր, ոմանք աշխարհներու մեծամեծներ, ոմանք խոչսոր աւաններու և զիւղերու, ոմանք գանձերու և դաստակերուներու: . . . Արշակունիաց պիոդ ազգը ձեզ բոլորդ աղբէն բարձրացուցած և ապրեցուցած է, մէկուն զործ տալով, միւսօրն պատիւ, մէկուն իշխանութիւն, միւսօրն զործակալութիւն: . . . Արշակը թէկուզ բիւր անգամ ալ չար ըլլայ՝ սակայն աստուածապատ է, որքան ալ մեզաւոր ըլլայ՝ սակայն ձեր թագաւորն է . . . »⁽²⁷⁾:

Նորանոր հարուածներ իրարու յաջորդեցին: Մայրագաւառներու իշխաններէն ամեծամեծ աւագներու, չատեր սկսան ապրուամբիլ Արշակ թագաւորին դէմ, անշառչու Շապուհի քաջալերութեամբ, և անոր պաշտպանութեան յինլով: Ազգնիքի, Նորշիրականի և Գուգարքի բղեջխները, Մահկերտուն, Նիհորական, Զորաց, Կողը, Գարտմանածոր, Արձախ, Տմարիք, Կորդիք, Կոսորից տէրերը:

Իսկ երկու հատն ալ, Անձիսի տէրը և Մեծ Ծոփքի իշխանը, ապրուամբեկով, բիւզանդական կայսեր հպատակութիւն յայտնեցին:⁽²⁸⁾

Միւս կողմէ, Շապուհի պատգամաւորներ կուգային Արշակ թագաւորին, առատ ընծաներով, և առաջարկելով որ երկու թագաւորներ, սիրեւ հայր և որդիս, տեսսակցութիւն ունենան, բոլոր անհասկացուզութիւններուն վերջ տալու, և երկուքին միջև բարեկամութեան ու խազաղութեան դաշինք կնքելու:

Պարսիկ թագաւորը, անշառչու իր հայ արքանեակներու թելագրութեամբ, պնդեց որ Արշակ գայ իր մօտ: Ան հանդիսաւոր երդում ըրաւ, որը կը բաղկանար իր անունը վրան փորագրուած մատանիով աղը կնքել, վստահեցնելու Արշակը որ ունէ նենգութիւն տեղի չէր կընար ունենալ նման նուիրական երդումէ վերջ:

Իսկ հայ մեծամեծներ ամէն կողմէ ստիպեցին որ Արշակ ընդունի հրաւերը, թէ Շապուհ անկեղծ էր, և իրապէս կ'ու-

գէր վերջ տալ քաղաքական երկարան տագնապին, որ երկու երկիրներու թէ քաղաքական և թէ անտեսական յարաք, բութիւնները խաթարեր էր:

Հայ թագաւորին համար երկընտրան չէր մեացած: Երթալու էր: Կրծայ ըլլալ: Շապուհ իրապէս անկեղծ էր: Անցեալի մէջ անգամ մը ինք և սպարապետ վասակ Տիգրոս այցելած էին, և ողջ առօղջ վերագարձած: Միւնոյնը կընար պատահի հրմա:

Արշակ և Վասակ դարձեալ ճամբարներն պարսիկ մայրաքաղաքը, և այլեւ չվերացարձան(⁽²⁹⁾): Վասակին հատ էին իրեք որպինները, Մուշեղ, Մահնուէլ և Կանայց անդրանիկը Մուշեղ վախուսատու և չգնաց(⁽³⁰⁾):

Իր հանդիսաւոր երդումը ստքի աստիճանիով, Շապուհ նախատեց հայոց թագաւորը, և զղթայի գարնել տալով — սամաթ չզիթայ, չէ՞ որ կալանաւորը թագաւորն էր, ինչնու կարելի էր անարգել զին հասարակ երկարէ չզիթայով — զրից զայ կուժատանի Անյուշ բերդը: Հան Արշակնամասապան պիտի ըլլար յաւզիչ պարագաներու տակ:

Արշակ Բ. հզօր և բարդ անհատականութիւնը թագաւոր մը եղաւ:

Երբ կը վերաքննինք իր պետական գործունեութիւնը, խառն զգացում մէ հիացմունքի և սարսափի, կը պատէ մեզ հիացնէ մեզ:

Իր զիտակցիլը թէ Արշակունի հնագարեան հարստութիւնը գէպի անկում կը զիմէ: և իր անդրգունելի որոշումը ատոր քայլքայման ընթացքը ոչ մինակ կատացնելու, այլ կրկին անգամ հին վեհապետական անտարակուսելի կարողութեամբ օժտելու, և հիացնէ մեզ:

ԱՐԱԿՈՒ Ք. ԱՐՄԵՆ

Շաբանակել (19)



(27) Փաւատոս, Դ. 51:

(28) Փաւատոս, Դ. 50, Ե. 9-19:

(29) Ammianus, XXVII, 12, 3: Փաւատոս, Դ. 52, 53: Խորենացի, Դ. 34:

(30) Մեսրոպ Երէց, 116.